

- 1898 Սինէ մաթօկրաֆ .
- 1899 Ա.բազ հեռագիր .
- » Անթել թէլէֆօն .
- » Թոքախաթի դարման .
- » Հեղուկ օդ .
- 1900 Ընդծովեայ պատերազմական նաւ .

19րդ դարու մէջ կատարուած հսկայ յառաջադիմութեանց եւ հրաշալի գիւտերու միայն ցուցակը աչքի առաջ ունենալով, մարդս կստիպուի ինքն իրեն հարց տալ թէ ալ ի՞նչ մնացած է 20րդ եւ անոր յաջորդող դարերու մէջ կատարելու կամ գտնելու :

Եւ իսկապէս շատ մեծ բան չէ մնացած լուծելու . 20րդ եւ յաջորդ դարերը գուցէ կատարելագործեն օդային ճանապարհորդութիւնը, լուծեն կանխագուշակ երազներու եւ բնագիտմներու գաղանիքը, կեանքը երկարելու եւ անդարմանելի նկատուած հիւանդութիւններու բուժական միջոցները գտնեն, քիմիական սնունդ պատրաստեն, եւ սօսիալիզմի մեծ խնդիրը կարգադրելով, իրագործեն Աւետարանի խօսքը՝ — «Մի հօս եւ մի հովիւ» :

ՏՕԲԹ. Կ. Յ. ՓԱՇԱՅԵԱՆ

Գ Ե Ր Ե Զ Մ Ա Ն Ն Ե Ր

Գ Ա Մ Ա Ռ-Ք Ա Թ Ի Պ Ա Ե Ի Մ . Ն Ա Լ Բ Ա Ն Դ Ե Ա Ն

Հայ ժողովրդի ծոցէն ելած երկու անդուզական բանաստեղծներ կը հանդէսն նոր-նախիջեւանի ս . Խաչ վանքի գաւթին մէջ : Երկու վաղեմի դասընկերների գացած միացած են յաւիտենականութեան մէջ եւս :

Գամառ-Քաթիպա եւ Մ . Նալբանդեան իրենց զգայուն քնարը թըրթռացուցած են մինչեւ իրենց յետին շունչը : Երկուքն ալ արտասուքներ խլած են մինչեւ իսկ քարացած աչքերէ :

Բայց երկու սրտակիցներու եւ գաղտնիարակիցներու գերեզմաններն ալ անշուք վիճակի մէջ կը մնային մինչեւ վերջին 1901 տարին, եւ միայն զգայուն հրապարակագիր մը, — Գրիգոր Չալխուշեան, — իր գրչով եւ տոկունութիւնով կարողացաւ ամբողջ ինը տարի մաքառիլ մեր անդգայ հասարակութեան հետ, Գամառ-Քաթիպայի անուան արժանի յիշատակարանը կանգնելու նպատակով :

Եւ այսօր, շնորհիւ Գր. Չալխուշեանի յամառ աշխատանքին եւ բացած հանգանակութեան, Գամառ-Քաթիպայի գերեզմանին վրայ կանգնուած է վայելուչ արձան մը, որ մեր երիտասարդ քանդակագործ Ան. դրէաս Տէր-Մարութեանի հեղինակութիւնն է :



ԳԱՄԱՌ-ՔԱԹՈՒՊԱՅԻ ՍՐՉԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԲՈՊԷՆ

Արձանի բացումը տեղի ունեցած է անցեալ տարի սեպտեմբերի 23-ին (հ. տ.) խուռն բաղմութեան մը ներկայութեամբ :

Պատուանդանի քարերը տեղ տեղ յղկուած են ու վրան փորագրուած բանաստեղծի ոտանաւորներէն մի քանի տողեր , այսպէս .

«Բանաստեղծ , ինչ փոյր , որ քո սրտի վեջ կան վշտեր հազար  
Չե՞ որ քո վշտից պիտի ծագի պատգամ քո ազգի հաւեր» :

«Այո՛ , իմ ֆևարի շխուր ձայները  
Յընցեցին հայի հոգու շարերը ,  
Արիւն ել ազնիւ սրտե ֆաւեցին ,  
Կտրիճի աչքե քունը փախուցին» :

«Մի կարծեք որ ես սին փառքի հաւեր ,  
Իմ հառաչանքով շրջի . . . աշխարհ .  
Այս հեզ անքոյի ծափին ու գովքին  
Կարօս չեք քնաւ իմ հպարտ հոգին» :

Տեղական , Նոր-Նախիջեւանի բարբառով հետեւեալը .

«Եփօր շատ սարի կանցնի ու կերքա  
Ու օսկոռներու իզն ալ չե վնայու  
Հա՛ յիսիս իտեղն հայեր , ձեր օրտիք կուզան  
Պատկերուն վեղքը փոյիս վրայ շարու» :

«Մեղքիք ֆեզի ու քո զաւակիս  
Պահպանե հաւատ շուգուն իտեղն ազգիս  
Ու անիկ ետեւ չի ցարիզ հոգիս  
Թե որ տուն ինձի չի սիրիս , ախիս» :

Ինչպէս մեր պատկերներէն կը տեսնուի , բացման ժամանակ արձանը զարդարուած է կենդանի ծաղիկներով , պսակներով եւ այլ զարդարանքներով . նոյն իսկ արծաթեայ պսակ մը զրկուած է «Ազգային անմահ երգիչ Ռափայէլ Պատկանեանին — Մոսկուայի հայ հասարակութիւնից» : Բայց կատիպուելի հարցնել հոս , — Ո՞ւր էին այս բոլոր ցոյցարար պարօններն երբ բանաստեղծը յուսահատ վիճակի մէջ , անօթի-ծաւրաւ , հիւանդանոցի մը անկիւնը նետուած՝ իր մահուան բոստին կսպասէր : Լաւ է ըսած հայկական առածը . «Գնա մեռի՛ր , եկուր սիրեմ . . . »



ԳԱՄԱՌ-ԻՍԹԻՊԱՅԻ ԱՐՉԱՆԸ ԲԱՑՈՒՄԷՆ ՅԵՏՈՅ

Գամառ-Գաթիպայէն յետոյ՝ կարգը Մ. Նալբանդեանին եկած է :  
պ. Չալխուշեան առանց վհատելու նախորդին համար կրած տանջանքներէն՝ այսօր ալ ձեռնարկած է նոր հանգանակութեան մը եւս ,  
Մ. Նալբանդեանի գերեզմանին վրայ վայելուչ մահարձան մը կանգնելու :

Այս նպատակով պ. Չալխուշեան գրած է ինձ հետեւեալ նամակը ,  
զոր կը յանձնեմ ոչ միայն մեր պարիտաբնակ ազգայիններու այլ եւ համայն հայութեան ուշադրութեան , վստահ լինելով որ իրենց առօրեայ աւելորդ ծախքերէն փոքրիկ դումար մը խնայելով՝ պիտի յատկացնեն անմահ Նալբանդեանի յիշատակն յարգելու :

«Նոր-Նախիջեւանի ս. Խաչ վանքում թաղուած է մեր ազգի պարծանքը՝ Միքայէլ Նալբանդեան, Ռափայէլ Պատկանեանի կողքին : 23 սեպտեմբերի , ինչպէս Ձեզ յայտնի է , Գամառ-Գաթիպայի արձանը բացուեց , մինչդեռ Նալբանդեանի շիրիմը տղեղ եւ անշուք կը մնայ , թէեւ նորա մեռածը 36 տարի է :

«Պէտք է անշուշտ կանգնել մի արձան եւ Նալբանդեանի վրայ մենք յանձն առինք ժողովել փող . կը հարկաւորի մօտաւորապէս երեք հազար ռուպլի : Ներկայ հանգամանքներում շատ դժուար է լըրագրի միջոցով փող ժողովելը . թէպէտ եւ մենք գրեցինք «Մշակ» լրագրին , հրաւիրելով ազգի ուշադրութիւնը մեր ձեռնարկի վրայ , բայց տոանձին յոյս չունինք : Այս գործը կարճ միջոցին կը յաջողի , եթէ ուրիշներն էլ , որոց թուին մէջ եւ Դուք հաճիք աշխատիլ :

«Ճանաչելով Ձեզ եռանդոտ եւ ազգասէր անձ մը , կը խնդրեմ Ձեզանից անյապաղ սկսիլ փող ժողովել Պարիզում եւ ստացած դումարներն ուղարկել՝ Nakhitchevan/Don (Russie). Gr. Tchalkhouchian .

Ձեզ յարգող

ԳՐ . ՉԱԼԽՈՒՇԵԱՆ»

Ես կը նախընտրէի որ մեր ընթերցողներն ինքնաբերաբար կատարէին իրենց պարտականութիւնը , ուղղակի դիմելով պ. Չալխուշեանի հասցէին : Այս է ճշմարիտ հայի բոնեկիք ընթացքը :

Կ . Յ . Բ .

ՊՐՈՖ. ԿԱՐԻԷՐԻ ՄԱՀԸ

16/29 Յունուարին հողին յանձնեցինք Կարիէրը :

Կարիէր երկու շաբաթ միայն մնաց անկողնի մէջ , թեթեւ ցրտառութեան հետեւանքով :

Հիւանդութիւնն երթալով ծանր կերպարանք ստացաւ իր ծերութեան պատճառով , (64 տարեկան էր) , եւ՝ ամսիս 14/27-ին մեռաւ :